

Հաստատուն կեղեր որ զմեզ կը բըռնէ 45 փարախին աւելի խորութիւն չկրնար ունենալ, և գուցէ շատ աւելի քիչ ալ ըլլայ :

Վարդուս փորած խորութիւնները ծովուն դաշտերուն հետ և ոչ իսկ կը բնան համեմատուիլ . Ովկիանոսի մէջ 8 220 և մինչև 13 643 մ. խորութետեղեր գտեր են, ու դեռ յատակը չեն հասեր : Բայց սակայն մեր հանքերը թէ պէտե Եւրոպիոյ լեռներուն բարձրութեամբն ալ չկան նէ, սակայն գէթ ամենէն բարձր ամբարտակներն ալ կ'անցընեն, ինչպէս են Եգիպտոսի բուրգը՝ որուն բարձրութիւնը 146 մ. է, ու Աղբազարուրկի մայր եկեղեցին՝ որ 142 մ. բարձր է :

Ինդղիոյ ամենէն հռչակաւոր ձեռափորերն են Աբրահամի ջրհորները որ ասկէ քսան տարի առաջ 442 մետրէն աւելի բարձր կ'ելլային . Տօքօթհի ականը, որուն խորութիւնն է 429մ. 80. Դրէժէվինի պղնձի հանքը ծովուն երեսէն 518 մ. խոր է . իսկ հողուն երեսէն 642 մ. : Ա երի ըսած համեմատութեամբս պէտք է որ այս պղնձահանքիս ամենէն ցած սրահներուն մէջ բանուորները տարին տասուերկու ամիս 20 աստիճան ջերմութիւն ունենան :

Բայց հանքերուն մէջ քան զամենը աւելի խորագոյնը՝ Քուդդեմակերկի (Պոհէմիոյ մէջ) Եղէլլախտ հանքն է, որ հիմա անմատոյց է . ասոր խորութիւնը 1151մ. 30 էր, որ է ըսել Ա եսուվլեռնէն գրեթէ 45 մետր միայն պակաս . ու Աղբազարուրկի զանգակատնէն ու Արէոբսի բուրգէն ութը անգամ աւելի

Կ-Պոլիս . . .	33	անգամ շարժ եղաւ .
Պրուս . . .	25	—
Սէլանիկ . . .	5	—
Զմիւռնիա . . .	4	—
Հռոդոս . . .	2	—
Կելպոու . . .	2	—
Էտիրնէ . . .	2	—
Մաքրի . . .	1	—

Դպնաց մէջ առանձին յիշատակենք Արտանդնուպոլիս ու Պրուսա :

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՍ : Բախնք թէ անցեալ տարին միայն 33 շարժ ունեցաւ

խոր : Կոր մեծագոյն խորութիւնը միշտ 37° ջերմութեան մէջ էր . որով և անտանելի :

Ո՞նտէնի աղահանքներուն (Բրուսիոյ մէջ) խորութիւնը 680 մ. է . որ եթէ ծովու երեսէն առնենք 607մ. 50 կ'ընէ : — Եսաքիմցդալի Ճոխ հանքը (Պոհէմիոյ մէջ) թէպէտ 646մ. 15 խոր է, բայց դեռ ծովու հարթութեանը հասած չէ : — Ո՞եխիքոյ կուանախուաթյոի մօտ Ա ալենսիանա հանքը 513մ. 88 խորութիւն ունի, բայց իր յատակը դեռ ծովուն երեսէն 1817մ. 55. բարձր է . Ի՞ստի մէջ շատ աւելի բարձր հանքեր կը գտնուին : — Ակօշիէօշինկի հրաշխէր ըսուած հանքը (Ակնու մէջ) 974 մ. խորութիւն ունի . բայց թէ ծովուն երեսին հետ թնչ համեմատութիւն ունի՝ դեռ իմացած չենք :

Տաձկաստանի 1855 տարուանը մէջ երկրաշարժները :

Ինցեալ տարին Տաճկաստանի տարեգրութեանը մէջ տխուր յիշատակներ թողուց : Պատերազմին հարուածէն ՚ի զատ ուրիշ հարուած մ'ալ, այնչափ աւելի ահաւոր որչափ որ անխուսափելի, բոլոր երկիրը ահու դովի ու սգոյ մէջ ընկղմեց : Ո՞իայն Հռոդոսի ու Փիլիպուալիսի մէջ Յունուարի 24էն մինչև Դաեկտեմբերի 16^ը տասնըհինգ տեղ աս ահաւոր սասանութեանց տեսարաննեղան : Հոս զնենք շարժին տեղերը իրենց թուոյն կարգաւը :

Բարբա աղաք . . .	1	անգամ շարժ եղաւ .
Սամոս . . .	1	—
Սէտիլինէ . . .	1	—
Նազէլտէ . . .	1	—
Տարտանէլի . . .	1	—
Լիւլէ-պուրզալ . . .	1	—
Փիլիպպուալիս . . .	1	—

Պոլիս, որ մեծ և որ փոքր . իսկ ուրիշ տարիներ ալ թէպէտե շարժը պակաս եղած չէ, բայց ոչ թէ այսչափ խիտ ու շատ . անանկ որ բոլոր ետքի 14 տա-

րուանս մէջ (1840 ին ինչուան 1854) բոլորը մէկտեղ 15 անգամ պատահած է : 1854 ին 6 անգամ, 1850 ին 3 . անկէց առջի տասը տարիներուն մէջ (ինչուան 1840) ոմանք ամենեխն ունեցած չեն , ոմանք ալ մէկ , երկու : — Այս 15 տարուան միջոցին վրայ անդրադարձութեան արժանի քանի մը դիտողութիւն դնենք : — Պոլս շարժը աւելի գիշեր ատեն եղած է քան թէ ցորեկով . անանկ որ այս 48 շարժին մէջ 35ը գիշերը եղած է , 13ը ցորեկ ատեն : — Ու որ քամին սաստիկ է , շարժը սկսելուն պէս կը դադրի . դադրելուն՝ նորէն կը սկսի : Խսկ եթէ օղը հանգարտ է , շատ քիչ անգամ տեսնուած է որ շարժէն անմիջապէս ետքը քամի չելլայ : — Ճ' օճանց ընդհանուր ձկտումը աւելի արեմտեան հարաւէն զէպ ի արեւելեան հիւսիս է :

ՊՐՈՒՍԱԼ: Վիտեն ամէնքը թէ 1855 ին Պրուսա ինչ տխուր երևելութիւն առաւ որ երբէք իր գժբախտ տարեգիրներուն մէջ պիտի չմնուցուի . իր ահաւոր բախտը անբաւ աւերակացը վրայ դրոշմած է : Վաղքին բոլոր մզկիթները իրենց 160 մինարէներովը ինկան կործանեցան : Իր 70,000 բնակիչներէն 1300ը իրենց տուներուն աւերակացը տակ թաղուեցան մեռան : Երկու անգամ կը բակ եղաւ . առջի անգամն փետրուարի 28^ի շարժէն ետեւ , խսկ երկրորդը ապրիլ 11^ի վերջը : Այսանկ ուղղահայեաց ցնցմունքներ եղան , որ խել մը մարդիկ օղը նետուեցան կամ հոս հոն գլտորեցան : Ոյետրուարի 28^ի ցնցմունքէն ջերմուկներու ու պաղ ջրերու աղբիւրները կորսուեցան , ու հազիւ թէ 68 օրուընէ վերջը դուրս ելան : Վառորդը մէկ գետնին տակէն գոռալու ձայներ կը լսուեին : Այլրիլ 11^ի ցնցմամբը որ ուղղահայեաց էր ու 25 երկվայրկեան տեւեց , միայն անջերմուկ ջրերը չորցան . խսկ ջերմկի ջրերը թէ ծծմբային ները եթէ երկաթայինները քանակնին

աւելցուցին , անոնցմէ զատնաև նոր ջերմուկներ ալ ելան՝ որ ինչուան ապրիլի վերջը վազեցին : — Պրուսա ալ Պոլսոյ պէս աւելի գիշերը ցնցուեցաւ քան թէ ցորեկը . ու շատ անգամ հարաւային քամիով մը : Աստիկ ցնցմունքէ մը ետեւ գագրելէն վերջն ալ գեռ գետինը այնպէս կը տատանէր՝ ինչպէս որ շոգենաւու մը վրայ ըլլողը կը զգայ : Ը արերէն առաջ գրեթէ միշտ խորէն շառացմունքներ կը լսուեին , բայց շատ անգամ ալ այն ահաւոր ձայները առանց մէկ շարժման ալ կը լսուեին , մանաւանդ Ողիմպու լերան կողմէն , ուր կարծես երկու բանակ իրարու գիմաց հրեղէն թնդանօթները թնդացընէին : — Այս ալ դիտելու բան մըն է , որ այս աւերածներուն քով գեղեր ալ եղան որ ամենեխն մէկ վնաս մ' ալ չկրեցին : Այսոր ուրիշ մեկնութիւն մը չենք կը նար տալ , բայց եթէ համարելոր դզորդմանց վառարանները պղտի եղած ըլլան , ու իրարու հետ ամենանեղ խողովակներով հաղորդուած :

ՄԱՆՐԱՎՀԵՊՔ

Ագահ մարդ մը խիստ շատախօս էր , ու միշտ մէկին մէկալին վրայ չարախօսութիւն կ'ընէր : Քը սակը միշտ գոց , իսկ բերանը միշտ բաց : Օր մը մարդուն մէկը Պարոն , ըստ իրեն , քու ոսկիդ բերանդ գիր , ու լեզուգ քսակիդ մէջը :

Խստախօս ու ագահ մարդ մը իր քարէ պատկերը մէկու մը ցուցընելու ատեն՝ հարցուց . Ի՞նչ կ'ըսես , կը նմանի՞ ինծի : Ան ալ պատասխան տուաւ . Այս Պարոն , թէ հոգւով , և թէ մարմնով :

